

## ՀԱՆԴԻՍ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ

ՀԱՆԴԻՍ ՄԻԱՅԵԱԼ ԱՄԵՐԻԿՈՑ  
ԵՒ ՀԻՆ ՇԻՆՈՒԱԾՔ

Ամերիկոյ տեղածին կամ սկզբնական բնակչիքն՝ սովորաբար յիշուպացւոց Հնդիկը կը կոչուին, և բռն Հնդկաստանի ժողովուրդէն որոշելու համար՝ զայն Արևելան Հնդիկը կը կոչեն, ամերիկացիներն Արևելան դեռ զանազան ցեղերը մնացեր են Ամերիկոյ հին բրնձիկիներէն՝ մէջ եւրոպական քաղաքական և կիրթ տէրութեանց և հասարակապետութեանց, իրենց նախնեաց վայրենի և թափառական բնաւորութինը պահելով. որ ամենէն աւելի հակառակ և անտեղի կ'երելի հիւսիսային Ամերիկոյ Միացեալ Նահանգաց տէրութեան մէջ, իրենց մեծապէս և անընդհատ զարգացման և յառաջադիմութեան նկատմամբ. մանաւանդ որ այս քաղաքականութիւնս անծանօթչէ այն վայրենասմիրաց ալ, որը թուով իրեւ 300,000 կամ քիչ աւելի կամ պակաս իրեւ 40 միլիոն կիրթ, գիտուն, եռանդուն ժողովուրեան և մեծազօր տէրութեան մէջ շրջապահուած՝ չեն ուղեր իրենց նախնեաց որսորդական և բարբարոս կենցարավարութենէն ետ կենալ: Երբ քանի մը տարի առաջ Ատլանտիկան և Խաղաղական Ռիվիանուց

միջոց ցամաքին վրայ երկաթուղին շինեցին Ամերիկացիք՝ հրաշալի երագութեամբ և ճարտարութեամբ, բարբարոսք կամ վայրենիք շատ ջանացան արգելք ըլլալու՝ իրենց թափառած կողմնը, և հարկ եղաւ շատ անգամ զէնքով վանել զանոնք, և զգուշութեան համար ամրոցներ և պահապաններ կարգել, ինչպէս որ դեռ հիմք ալ կան: Թէպէտ և բազմաթիւ չեն՝ այլ շատ նահանգաց մէջ ցրուած ըլլալով՝ ամեն կողմարգելք կամ զգուշութեան առիթ կ'ըլլան. ուստի Ամերիկացւոց փափագն է զանոնք մէկ սահմանի մէջ հաւաքել. այլ շատ գժուարին է հաւանեցնել այն կարծր դլուխները. անոր համար առ ժամն կը ջանան դաշնադրութեամբք ապահովցնել երկու կողմին վիճակն ալ. և եթէ վայրենիք խարդախութեամբ յարձակմոնք ընեն՝ զէնքով նուաճնել կամ հալածել. Հնդիկը ալ իրենց կողմէն կը մտածեն հնալը մը ճերմակներուն անդադար յառաջադիմութենէն և երկրակալութենէն աղատ և ապահով մնալու, այլ չեն միաբանիր. վասն զի անհնար ալ է այնպիսի քաղաքանութեան գէմ կենալ: Վերջերս 12 ցեղ ժողովք մ'ըրին սահմանազրութիւն մը հաստատելու և գրաւոր օրինք վարուելու. մէջերնէն ամենէն զօրաւոր նէրպէտ ցեղին երեսփոխանը դէմ կեցաւ գրաւոր օրինաց. թղթի վրայ

զրելը՝ ծառի կեղևի վրայ զրելու պէս բան մ'է, կ'ըսէք. անտառին կաղնին ամեն տարի աճելով կեղևները կը փոխէ կը ձգէ, ծառին միջուկը միայն կը մնայ. այսպէս ալ մարդուս միտքը. ուրեմն պէտք է մոտաց մէջ տպաւորել զօրէնս և ոչ ՚ի գիրս :

Այս բարբարոսաց հին հարքն կամ հօրեղբարք ոմանք՝ յառաջ քան զգիւտ նորոյ Աշխարհին՝ բաւական քաղաքականութիւն և գարգացումն ունէին, որոյ նշանակ կը մնան մինչև հիմա անոնց ձեռակերտքն, այսինքն աւերակը հին շինուածոց, զորս քննիչք յերեք գլխաւոր գիրս կամ՝ կոյտ կը զանազաննեն, ՚ի Հիւսիսային, ՚ի Հարաւային և ՚ի Միջին. Հիւսիսային ըստուածներն են Միխսիսիրի մեծ գետոյն հովտին մէջ, զոր և ընդհանուր առամամբ Հողարյուր կը կոչեն. վասն զի բազմութիւն մը ձեռագործ բլրակաց կամ լեռնակաց կայ հօն անհեղեղ ձեռվ չողքոստանեաց, թաշնոց, օձից և մարգոց, իսկ վիրոգինիսա, ինտիհանա և մերձաւոր նահանգաց մէջ բրգածեն բլրակքն, 2 մեղրէ ինչուան 30 մեղր բարձրութեամբ, ընդհանրապէս քառակուսի կամ ուղղանկին, և դրսէն վրան ելելու սանդուխ ունին. ասկէ զատ այս կողմերս կան և երկայն փոսեր, ամբարտակներ 4 ½ մեղրէ ինչուան 10 մեղր բարձր, որք կը շրջապատեն մէկ արտաշափէ (Hectare) ինչուան հարիւրաւոր արտաշափ տեղուանք. միայն Ոհիսյնահանդին մէջ 10,000 բրգածեն և 15,000 շրջափակ տեղիք կան, նշանակը բազմութեան բնակչաց: Քանի որ դէպ ՚ի Մեխիկոյի ծովածոցը մօտեցու՞ի կը նոււազին փակք և կը ցածնան բլրակք. անոնց տեղ կ'երեւին կոթատ բրգունք, կամ պարզ քառակողմ տափարակը, աղիւսաշէն բարձրաւանդակք, ջրամբարք, և այլն: Այս մասին բնակիչք թէ և միւսոց չափ չեն զարգացեալ, սակայն կ'երեւի որ քիչ շատ արուեստներ ալ ունին եղեր. բրտի անօթներն բաւական վայելուչ են. պղնձէ, արծաթէ և կարծը քարերէ գործիներ ունին:

Միջին կոյտն կամ մասն, որ է զիլիա, որապէս Մեխիկոյ, կը ներկայացնէ ընդարձակ քարաշէն քաղաքներ, քան դակազարդ պալատներ, բարձր տափարակաց վրայ կանգնած. հիմա վայրենի բուսաբերութիւն մը կը ծածկէ այս աւերակիները, և հաւանօրէն աւելի շատն ալ անժանօթցեալ են զեռ չկոխուած անտառաց մէջ: Յայտնի է որ Ացեկ կոչուած ազգ մը կանգներ էր Մեխիկոյի քաղաքները, և բաւական կիրթ ու զարգացեալ էր: Նոր Մեխիկոյի և Արիզոնայի մէջ, ուր Բուեպլոս կոչեալ Հնդկէք բնակէին, բնակարան, քրն նոր կերպարան մը կ'ընծայէն. մեծամեծ շինուածք քառակուսիք Յ կամ 4 դասիկոն, մանրիկ սենեակներով, ուր առանձին ընտանիք բնակէին. իբրև միակտուր գեղեր, կամ հասարակաց տունք: Ոչ միայն Ամերիկայ գիւտին ատեն ասոնք բնակուած էին, այլ ինչուան հիմա ալ զեռ ոմանք բնակուած են: Բուեպլոսք աւելի կիրթ են քան զիւսիսային ցեղս, որոց հետ ալ միշտ կը կուուին:

Հարաւային մասն է բերու, յորում ոչ միայն ապարանք և քաղաքք գտուին, այլ և բերդորոյք, քարայատակ պողոտայք, ագուգայք ջրոց, վայելուչ և հմտաբար շինուած, միանդամայն և մեծագործ և միակտուր: Ասոնց գործիները պղնձեղէն եղած են:

Եւրոպացիք և Նոր Ամերիկացիք շատ քննութիւններ ըրած են Նոր աշխարհին հին աւերակաց վրայ, և բազմահատոր գրքեր գրած. այլ զեռ նորանոր քննութիւններ ալ կ'ընեն և կը զրեն, և նորանոր բաներ կլյայտնուին. շատոնց ծանուցուած զիսաւոր շինից և աւերակաց վրայ արդէն խօսուած է բազմավիճին առաջին հատորոց մէջ: